

կը բանայ ու ըղեղը միայն կ'ուտէ ,
մնացածը կը թողու . անոր համար ո-
մանք կարծեցին թէ աս կենդանին
միայն արիւն ու ըղեղ կ'ուտէ : Ինու-
թեամբ խիստ կատաղի է , ու պղտի-
կուց բռնուած ալ ըլլայ նէ՝ ետքը եր-
թալով կը վայրենանայ :

Լուսանունին մորթը շատ յարգի
է . բայց մազերուն փափկութիւնն
ու գոյնը՝ ամէն տեղի օդուն ու եղա-
նակին յարմար կը փոխուի . ընդհան-
րապէս ձմեռուան մորթը աւելի աղ-
ւոր կ'ըլլայ քան թէ ամառուանը :

Լուսանունին աշուըները խիստ
վառվըռուուն ու սուրեն . և աս օրատե-
սութիւնը այնչափ հռչակաւոր է որ
հին ատենի Հոյնք առասպել մը շի-
նած էին՝ թէ աս կենդանիս քնացած
ժամանակն ալ պատէն անդին եղած
քաները կը տեսնէ : Ի՞ կենդանւոյս
օրատեսութենէն առնելով՝ հողովմ
ու առումնական ընկերութիւն մը կայ
ինչուան հիմա որ Շեմարան լուսա-
նուանց՝ կ'ըսուի , և հաստատուած
է 1603^ն :

Վարդուս հինգ զգայարանաց վրա :

Վ'արդուս չորս հասակին վրայ
զատ զատ խօսելէն ետե , հոս քիչ մը
բան ալ հինգ զգայարանացը վրայ խօ-
սինք , օրոնց առջինը աչքն է : Աչքին
գլխաւոր մասերն են սղիդակուց , եղիւ-
թէն , ծիածան , բէի ու պէսողական ջնող :
Ապիտակուցը դիմահար նիւթ մըն է
որ աչքին չորս դին պատած է , բաց
՚ի մէջտեղի կլոր ու սե կտորէն : Աղ-
ջերիկը թափանցիկ է ապակիի նման ,
ու ձերմը կուցին առջեւի կողմը կ'իյ-
նայ : Հահածանը եղջերիկէն քիչ մը
անդին գոյնզգոյն մաշկ մըն է , և ու-
նեցած գոյները ասոնք են . նարնջա-
գոյն , դեղին , երկնագոյն , մոլորա-
գոյն ու ձերմակախառն գորչ . ծիա-

ծանին մէջտեղը պղտի ծակ մը կայ՝
որ լուսոյ սաստկութենէն ու նուա-
զութենէն կրնայ մեծնալ ու պղտիկ-
նալ , ասոր բէի կ'ըսենք : Բիբին ե-
տել պղտիկ թափանցիկ ոսպնաձեւ մը
կայ որ սառնապէսակ կ'ըսուի . ասոր ալ
ետենէն թափանցիկ կակուղ նիւթ մը
կուգայ , որուն ետեկի կողմը շանցա-
տէսակ ըսուած մաշկը կ'իյնայ , ու տե-
սողական ջղերուն ծայրերը ասոր վը-
րայ տարածուած են :

Խսկ աչքին բան մը տեսնելը այս-
պէս կ'ըլլայ . գիմացը կեցած որ և ի-
ցէ առարկային վրայէն Ճառագայթ-
ները ինչուան մեր աչքին ցանցատե-
սակը կը հասնին , ու անոր վրայ նոյն
առարկային պղտիկ պատկերքը կը
ձեացընեն , տեսողական ջղերն ալ
ան պղտիկ պատկերքը մեր ըղեղին կը
հազորդեն , որով կ'ըլլայ տեսութիւն :
Ուստի տեսութեան գործարանը աչքն
է , որով ամէն բան կը տեսնենք ու կը
վայելենք . և միանգամայն փառք կու-
տանք Աստուծոյ՝ որ մեզի աս ազնիւ
ու հեռատես զգայարանքը պարգեեր
է , որ մարդուս զգալի միտք կամ պատ-
կեր մտաց կը սեպուի . վասն զի մէ-
կալ ամէն արարածները անով մեր տե-
սութեանը տակը կ'իյնան , ու մեր աչ-
քը մեր մարմնոյն բարձր տեզն ըլլա-
լով՝ ամէն բան առանց արգելքի հա-
մարձակ կը տեսնէ , կը դիտէ ու կը
զննէ , ինքը անշարժ անփոփոխ մնա-
լով . նոյնպէս մեր մարմինն ու մէկալ
զգայարանքները աչքով կը կառավա-
րենք : Աչքին տեսութեամբը դիմա-
ցինին երեսը նայելով կ'իմանանք ա-
նոր սրախին ուրախութիւնը , ցաւն ու
կիրքը . դարձեալ շատ անգամ աչքը
լսելու գործարանին տեղը կը դորձա-
ծուի . օրինակի համար՝ ան անուանի
ազգերը , ան երեւելի ու քաջ մարդիկ-
ները , ան փառաւոր մայրաքաղաքներն
ու ան մեծամեծ շէնքերն որ այլ և այլ
պատճառներու համար անձամբ շէնք
կրնար տեսնել , անոնց պատկերները
նկարուած ու տպուած կը տեսնենք ,
ու պատմութիւննին գրքերու մէջ

կը կարդանք, որով տեսածի ու լամձի ակէս կ'ըլլանք, ու խելք սորվելու և միտք պահելու բաները աչքով աւելի դիւրութեամբ ու աւելի տեղն՝ ի տեղը մտուրնիս կը պահենք՝ քան թէ նոյն բաները միայն լսելով գիտնայինք. Ա երջապէս աչքը մարդուս մէկալ ամէն զգայարանքներէն աւելի հարկաւորն է, ու աչքը ամէն բան մարդուս հոգւոյն վրայ աւելի պայծառ կը տըպաւորէ՝ քան թէ մէկալ զգայարանքները. վասն զի որ և իցէ առարկաներէ ցոլացած լուսոյ շառաւիդները առանց իրարու հետ շփոթելու իրենց ձեռովք՝ գոյնովն ու մեծութեամբը, թէ հեռու ըլլան՝ թէ մօտ, թէ մեծ և թէ պզտիկ, աչքին մէջ կ'ամփոփուին: Ա ամենահարկաւոր ու սքանչելի զգայարանքը շատ փափուկ ու դիւրավնասելի է քան թէ մէկալ ըզգայարանքները. անոր համար Ա տուած ասոր պահպանութեանը համար արտեանունքը, կոպն ու յօնքը տուեր է: Ուստի թէ որ յանկարծական փորձանք մը չհանդիպի նէ, սովորաբար մարդուս աչքը տարիքը առաջ երթալէն ետե կը սկսի տկարանալ. և որովհետե ինչպէս որ ըսինք՝ աչքը մարդուս աւելի հոգւոյ ու մըտաց գործարանը կը սեպուի քան թէ մարմնոյ, անոր համար մարմնոյն վնաս մը չըներ իր տկարանալովք. թող որ աս տկարանալուն ալ մարդիկ հարը գտան՝ ակնոց գործածելով. որով ոչ միայն ծերերը, հապա նաև ան երետասարդներն որ տկար տեսութիւն ունին՝ ակնոց գործածելով ամէն բան յստակ կը տեսնեն:

Ի արեխաւն կլիմաներուն տակը եղած մարդկանց աչուրներուն գոյնը ընդհանրապէս նարնջի գունով ու երկնագոյն կապոյտ կ'ըլլայ. սե աչուրները զօրաւոր ու աշխայժ կ'ըլլան, ու կրակի պէս կը փալփըլին, ընդհակառակն երկնագոյն աչուրները աւելի տկար կ'ըլլան:

Ա չքին երկրորդական կտորներն են իոպ, արդեանունք, անօթի արդասաւացել յժնի:

Հօնքը՝ մարդուս աչուրներուն վըրայ կեցած՝ աչքին մէջի գոյներն ու ձեւերը գուրս կը ցատքեցընեն. յօնքին գոյնովն ու շարժմաւնքովը մարդուս դէմքին աշխուժութիւնն ու գեղեցկութիւնը, և իր մասնաւոր յատկութիւնները կ'իմացուին. ու քանի որ ձակտին մկանունքները մարդը վեր կը բարձրացընէ կամ վարկ'իջեցընէ՝ յօնքերն ալ կ'ամփոփուին ու կը պարզին, և մարդուս կիրքերը կը յայտնեն:

Ա րտեանունքները՝ աչքին պահպանութիւն կ'ընեն՝ որ աչուրներուն մէջ մանր փոշիներ չկարենան մանել. արտեանունքները երկուք են՝ վերի ու վարի. վերինը շարժունէ, կը բարձրանայ ու կը ցածնայ, իսկ վարինը գրեթէ անշարժ:

Կոպը քթին երկու կողմը կանոնաձեւ ոսկրէ փոս մըն է. ասոր մէջը մեծ ծակ մը կայ՝ որ գագաթին հետ հազորդակցութիւն ունի, ու աչքին տեսողական ջղերը աս ծակէն կ'անցնին:

Ա ցունքի անօթը այլ և այլ կտորներ ունի. գլխաւորն է նշի շափ միս մը որ աչուրներուն վրայի կողմը կ'իջնայ, և ասիկայ է արցունքին աղբիւրը. ասկէ արցունքը բարակ երակներով արտեանունքին տակը կը վազէ, անկէ ալ աչքին ծայրի պզտիկ ծակէն քթին մէջ կ'անցնի, իսկ աւելին երեսն վար կը վազէ:

Ա արդուս քիթը թէպէտ դէմքին վրայ գուրս ցցուած բան մը կ'երենայ, սակայն ամենեին տգեղութիւն շտար մարդուն երեսին, բայց եթէ երբոր բնական մեծութէնէն կամ ձեւն գուրս ըլլայ: Վիթը խիստքիչ շարժում ունի, և հոտաւութեան գործարանը քթին ծակերն են՝ որ նաև անգունք կ'ըսուին. ասոնց մէջ կակուղ ու զգայուն մաշկ մը կայ, և հոտ զգացողը աս մաշկին ջղերն են՝ որ իրենց եկած հոտը ըլլեղին կը հազորդէն: Ա նոր համար կենդանեաց քթին

ծակերը որչափ մեծ ու երկայն ըլլան ,
այնչափ աւելի հոտառութիւննին ալ
սաստիկ ու սուր կ'ըլլայ . որովհետեւ
մարդուն ըռնգունքը շատ կենդա-
նեաց քթերուն ծակէն աւելի պղտիկ
ու նեղ է , ըղեղն ալ աւելի խոնաւ ,
անոր համար մարդուս հոտառութիւն
ալ տկար կ'ըլլայ : Ուսղ որ մարդկանց
հոտառութեան քիչ ըլլալը՝ միայն 'ի
բնութենէ չէ , հապա նաև մարդ-
կանց կենաց եղանակէն և ուրիշ պատ-
ճառներէ՝ որ մարդիկ ալ իրարմէ ա-
ւելի կամպակաս հոտառութիւն կ'ու-
նենան . ինչպէս պղտիկուց խոտեղէ-
նով ու պտուղներով՝ առանց ուրիշ
հոտաւետ կերակուրներու մեծցած
մարդուն հոտառութիւնը աւելի սաս-
տիկ է , քան թէ տեսակ տեսակ հո-
տաւետ ու խառնակ կերակուրներով
մեծցած մարդունը : Իռնգունքը հո-
տառութենէ զատ՝ շունչ առնելու
տալու համար ալ խիստ հարկաւոր
գործարան է :

Դ'աշկէլիք կ'ըսուի ան զգայարան-
քը՝ որով ուտելու խմելու բաներուն
համը կ'իմանանք : Ո՞արդուս Ճաշա-
կելիքը աւելի սուր ու փափուկ է քան
թէ կենդանեացը . Ճաշակելեաց բուն
գործարանը բերանն է , իսկ համառ-
նողը լեզուին եղերքն ու քիմքն է :
Ո՞արդուս լեզուն ալ թէպէտ շատ
բարակ ջղեր ունի , բայց փափուկ ու
մնոտ է , և վրան կլոր կլոր բշտիկներ
ունի , որ կենդանեաց լեզուին վրայ
եղած բուշտերուն պէս կարծր չեն :
Լեզուով մարդուս հագագէն ելած
ձայնը կերպ կերպ եղանակներ կը
ձեանայ , ու անոնցմով մարդուս հո-
գւոյն կամքը ու սրտին ո՞ր և իցեւ ըզ-
դացմունքը կ'իմացուի . լեզուով է որ
մարդիկ իրարու հետ կը խօսին , իրա-
րու խօսքը կը հասկընան ու կը հաս-
կըցընեն . լեզուով մարդս բան կը
սորվի , կը սորվեցընէ . լեզուով մարդ
կը զուարձանայ , կը զուարձացընէ . և
որ մեծն է՝ լեզուով լոտուծոյ փառք
կուտանք որ մեզի աս պղտիկ ու ա-
մենարուեստ գործարանը պարզեր

է : Ո՞արդուս միայն վարի ծամելիքը
կը շարժի , երբեմն նաև ակամայ . զոր
օրինակ երբոր ձանձրութիւնը վրան
տիրած ըլլայ , որ երկայն կամ կարձ՝
շուտ կամուշ յօրաննելէն կ'իմացուի .
և աս յօրաննը տկարութենէ , դատար-
կութենէ և ուրիշ ասոնցնման բանե-
րէ առաջ կուգայ :

Ո՞արդուս հարկաւոր գործարան-
ներէն մէկն ալ լելիւ ըսուած ըզ-
դայարանքն է , որ խիստ շատ կտոր-
ներով ու կլոր պտոյտներով կը ձեա-
նայ . և աս կտորներուն գլխաւորնե-
րէն մէկն է ականջին լմբուկը՝ որ է
գոգաւոր , առածգական ու օդով լե-
ցուած մաշկ մը : Խոկ մարդուս բուն
լսելու գործարանը ականջին ներսի
կողմը գաւէլ ըսուած մասն ու ցուց
ըսուած անցքն է . աս անցքը ջրային
հեղուկով մը լեցուն է , և աս հեղու-
կին մէջն են լսողական ջղերուն ծայ-
րերը , որ ինչ ձայն որ զգան՝ մէկէն 'ի
մէկ ըղեղին կը հաղորդեն . այսինքն
երբոր ձայն հանելով՝ օդին շարժմուն
քը թմբուկին առածգական մաշկին
կը զարնուի , անով ներսի օդն ալ կը
շարժի , ան շարժմունքով ձայնը ին-
չուան լսողական ջղերուն ծայրը կը
համնի ու զանոնք կը ցնցէ . և որով
հետեւ աս ջղերը ըղեղին հետ կապակ-
ցութիւն ունին , իրենց ընդունած ձայ-
նը մէկէն նաև ըղեղին կը հասցընեն :
Լսելեաց զգայարանքը՝ այսինքն ա-
կանջը երկուք է , որ եթէ յանկարծ
ասոնցմէ մէկը վնասուի նէ՝ մարդս
մէկալով կը լսէ . մարդուս ականջնե-
րուն ծանրանալը դիպուածական
պատճառներէ չըլլայ նէ՝ սովորաբար
տարիքը առնելէն ետեւ կը սկսի , և
ոմանցը ինչուան բոլորովին կը խնայ :
Լո՞ խլութիւնը թէ որ ներքին գոր-
ծարանին մաշկին կարծրանալէն ա-
ռաջ եկած է՝ անբժշկելի կ'ըլլայ . իսկ
թէ որ ուրիշ պատճառաւ քիչ մը լսե-
լեաց գործարանը խանգարուած է , ան
ատեն լսելադող գործածելու է , որ եղ
ջերածե գործիք մըն է՝ ծանր ականջ
ունեցողներուն համար շինուած : Լսե-

լափողին նեղ ծայրը խուլը ականջին մէջ կը խօթէ . իսկ լայն կողմը մարդը իր բերանը կը դնէ ու անով խուլին հետ կը խօսի . վասն զի ձայնը լուսոյ շառաւիղներուն պէս կը ծաւալի ու կ'ամփոփուի . և ինչպէս որ ոսպնաձեւ ակնոցները լուսոյ շառաւիղները հաւաքելով՝ առարկաները տկար աչուրներուն պայծառ կը ցուցընեն , նոյնպէս ալ աս գոգաւոր լսելափող՝ ձայնին ծաւալումը ամփոփելով՝ խլին ականջին մէջ կը սաստկացընէ նոյն ձայնը , որով առանց դրժուարութեան խուլը կը լսէ դիմացինին խօսքը : Ականջին վարի ծայրը որ էլլակ կ'ըսենք՝ հիմա ընդհանրապէս միայն կանայք կը ծակեն , ու զարդի համար անկէ օղ՝ կը կախեն . բայց դեռ անանկ ազգեր կը գտնուին՝ որ ականջին թէ կը ծակեն և թէ կ'երկընցընեն ու զածնուն չափ , ոմանք ալ օդին տեղը մատնի կամ ազնիւ քարեր կը կախեն ականջներուն թլթակէն :

Ը օշտելք կ'ըսուին մարդուս ձեռութներն ու ատութները : Ուսութները բոլորովին տարբեր են անասուններուն ոտքերէն , նաև կապիկներէն ալ որոնց թաթերը աւելի ձեռքի կը նմանին . մատութնին ալ շատ կարծէն , ու գրեթէ խաղուն չեն : Ուստի միայն մարդն է ուրիշ կենդանեաց մէջ որ ամենէն կատարեալ ձեռք ու ոտք ունի , և ամէն գործարաններն ալ անոնց համեմատ աւելի կատարեալ են , և ամենաբարակ ձարտարութեանց յարմար :

1. Քէ-թէ :

—————

ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ը ապրուաններ , հանդային ջրեր և ջերաններ :

Ը ապրուան : — Վաետնէն վեր ցատքոզ ջրերուն շատմարանը որչափ աւելի բարձր տեղ ըլլայ , դուրս ցատքած ջուրն ալ այնչափ աւելի բարձր կ'ելլէ . աս բանս յայտնի կը տեսնուի լեռներու մէջ , ու արգեսեան ջրհորներուն վրայ . վասն զի թէ որ ջրի մը շտեմարանը խիստ բարձր տեղ ըլլայ , տակի ջուրը վրայի ծանրութենէն սաստիկ ձնշուելով՝ խորունկ ծակէ մը ելլելու ատենը խիստ ուժով վեր կը ցատքէ . աս տեսակ ջրերը կամ աղբիւրները շատրուան կ'ըսուին ռամկօրէն , որ Պարսից շատրէկան բառն է :

Հրաբուխ գտնուող երկիրներու մէջ , մանաւանդ Խալանտիա կղզին շատրուաններ խիստ շատ կան . բայց ասոնք ուրիշ պատճառէ առաջ եկած են , այսինքն տաքութենէ . վասն զի ջուրը գետնին տակի տաքութենէն ընդարձակելով՝ չորս կողմէն սաստիկ կը ձնշուի , ու ծակ մը գտնելուն պէս շատ բարձրութեամբ վեր կը ցատքէ . աս տեսակ երկիրներու մէջ եղած շատրուաններուն ջրերը աւելի բարձր կ'ելլեն քան թէ ուրիշ երկիրներու մէջ գտնուածները : Խալանտիայի մէջ ամենէն անուանի շատրուանը կ'եյզէր ըսուածն է . ասոր ջրերը 30^{էն} ինչուան 100 մեթր բարձրութեամբ վեր կը ցատքէն :

Տեսակ մը շատրուաններ ալ կան՝ որ ընդհատ աղբիւր կ'ըսուին . վասն զի ատեն ատեն կը բզիին ու ատեն ատեն կը դադրին . և դադրած միջոցնին երեմն քանի մը վայրկեան կը քշէ , երեմն քանի մը օր , երեմն ալ ամիսներ :

1. Պարսկերէնը կուտայու ալ կը նշանակէ . ուստի շատրուանը գրաբառի մէջ ալ երկրորդ նշանակութեամբ գործածուած ունինք :